



ՕՐԱԳԻՒԹ ԶՄԻՒԲՈՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

ՀԱՅԻԿԱՆԻԱ, 6 ԴԱՅԵՄԲԵՐԻ

Վեր նախընթաց 453 թուայն մէջ հրատարակեցինք՝ կոստանդնուպոլսոյ Յունաց ամենապատիւ Անթիմոս սրբազն պատրիարքին կողմանէ օգոստավիառ առատագութ Ուութանին մատուցեալ երախտագիտական յայտարար թուղթը։ Առաջակայ թերթովս կըփութամք ՚ի լոյս ընծայել՝ յատկապէս յիշեալ ազգին կողմանէ շարագրեալ գոհաբանական յայտարարութիւնը, զոր մօտերս յանձնեցին Բարձրագոյն ՚Իրան մէհափառ կայսեր նուիրուելու համար։

Ինչպէս պիտի տեսնեն մեր յարգոյ ընթերցող-
ները . այս յայտարարական նշանաւոր թղթավ
Ծունաց ազգը իւր անձնանու էր հնաջանդութե-
և իւր խորին երախտագիտութեան մտերիմ
զգացմանը խոնարհաքար կը յայտնէ վեհափառ
մեծազօր Կայսեր . նմանապէս իւր բարեխնամ
և իմաստուն կառավարութեանը . որուն հայրա-
կան խնամոց հովանաւորութեանը ներքէ ամէն
հպատակ ազգերը , առանց տարբերութեան
կրօնի , անդորր և ապահով կեանք կանցնեն :

“(Օդոստափառ Առւլթանին խոնարհ և հաւատարիմ հպատակ Յունաց ազգը գոհութիւն կը մատուցանէ Կատուծոյ, որ իւր նախախնամական իմաստութեամբը թելադրած էր փառաւոր յիշատակաց արժանի Հազրէթի Հօմէքին՝ հրատարակել, երկոտասան դար կայ այժմ, նուիրական հրովարտակը որուն մէջ հրամայեալէ, որ կեանքը, ստացուածքը և պատիւը Յոյն քրիստոնէից, զորս Վասուածային կամեց ցողութիւնը դրած էր Ուահմէտական իշխանութեան հովանաւորութեանը ներքեւ, պաշտպանութիւն և պահպանութիւն ինչպէս մահմէտականացը, որոնք հաւասարապէս հպատակ են նոյն կայսերական գահին, որուն ուրախութեանցը և տրտութեանցը բնուկանապէս մասնակից են քրիստոնէանները ևս: Յունաց ազգը երախտագիտութեամբ կը լիչ երևելի շնորհները, զորս ընկալւու պայծառ յիշատակաց արժանի Ուլթան Ուհէմմէտ Վշարհակալէն և օսմաննեան մեծափառ տէրութեան ուրիշ կայսերներէն: Բայց իւր երախտագիտութեան զգացմունքը, որով լցցուն է այժմիւր սիրտը, ևս առաւել կը կրկնապատկրէն ՚ի պատճառս անթիւ բարեաց յառաջ եկելց Ծանդիմաթի Խայը Շինէն, զոր մեր օգոստափառ Կայսը և այժմեան վեհապետ տէրը, իւր ժողովրդոցը համար ունեցած անսպառ բարութեամբը և առանց տարբերութեան իւր տմէն հպատակաց բարօրութեանը և երջանկութեանը համար ունեցած

անօրինակ խեամօքը, բարեհաձեցաւ չեղունելու,

և որումն իմաստուել և դրվագն զարդարելու-
թեանց զօրութեամբը անվնաս կըպահպանուին
առաջի օրինաց, ամէն կարգի հայտակաց իրաւ-
ունքը : Ի՞աց յայսմանէ չշունաց աղդին երախ-
տագիտութիւնը աւելցուցին զանազան կայսե-
րական ինքնագիր վճիռները , որով վեհափառ
Այուղթանը հաճեցաւ հաստատել մեր աղդին և
մեր պատրիարքարանին շնորհեալ կրօնական ար-
տօնութիւնները և ապահարկութիւնները , նմա-
նապէս հետզետէ հրատարակեալ կայսերական
հրամանները , որով տէրութեան ամէն հայ-
տակները՝ որոնք ծնեալեն միենոյն երկին մէջ՝
կըմիերաբեցին միենոյն հայրենեաց և սահմա-
նեալ են միենոյն միջակի , կըհրաւիրուին և կը-
յարդորուին իրարու հետ սիրով մարտուիլ և մտե-
րիմ միաբանութիւն ունենալ մէջերնին : Աւսոի
Յունաց ազգը իւր խորին երախտագիտութեան և
շարժեալ չդադարիր ջերմեռանդ բարեմաղթու-
թիւնները վերառաքել յերկինս վասն պահպա-
նութեան մէծագին կենաց օգոստափառ կայսեր
և անոր երջանկութեանը ու փառացը համար .
և պատրաստ է մատուցանել կայսերական ամթո-
ւոյն , ամէն ժամանակ և ամէն տեղ , թէ խա-
ղաղութեան և թէ պատերազմի ժամանակ ամէն
ձեռքէն եկած ծառայութիւնները թէ և տիկար,
դիւրացնելու համար դյաջողութիւնը կայսերա-
կան կուավարութեան վեհանձն առաջարկու-
թեանը և տէրութեան օգտիցը համար :

զառ զայսարաց սպիրտուլիպազ և գլուխացներք գտնուելիս համար, այլին մեր անսահման երախտագիտութեանը և մեր ծնած երկրին վրայ ունեցած սիրոյն համար, սրբազնն և հառատատուն պարոք մը կայ մեր ազգին վրայ՝ ծառաշյել հաւատարման թեամբ. վեհանձն դիտաւորութեանց և փառաց վեհափառ կայսեր՝ մեր շնորհալի տեսաւն, որ մեր բարօրութեան և ապահովաթեան միմիայն ապաստանաբանն է: Աւստի դիւրին է իմանալ թէ որչափ մեծ ուրախութիւն պատճառեց մեր սրտին և պարծանը համարեցինք մեղարժանաւոր և մեծահոգի որոշումն կայսերական կառաւլարութեան, զօր ՚ի գործ դրաւ այժմեան պարագայից մէջ՝ ՚ի պահպանութիւն կայսերական վեհափառ թեան նըւիրական իրաւանցը և ակրութեան անկախութեանը, և ինչպէս կայսերական կառավարութեան այս հաստատամիան և անվեհեր կացութիւնը շարժեց մեր նախանձաւորութիւնը և մեր յօժարակամ փոյթը ՚ի կատարումն պարսուց մերաց: Եւ թէպէտ յայտնի է թէ Ռումելիի բնակիչները, ըստ մեծի մասին Յոյն, Պալլար և Լապա-

նայի , մեր հաւատակիցները , Նմանասէս անոնք
որ Խատողութիւն մէջ կը գտնուին , հաւատարիմ և
երախտագէտ հսկատակը կայսերական գահին .
մի և նցին օգտից և Ծերմեռանդութեան զգաց-
մունքը ունենալով որպէս մահմէտական հպա-
տակները կայսերութեան . իրենց հայրենակիցնե-
րը . իրենց մերձաւորները և իրենց ընկերակից-
ները 'ի մասին վիճակի և պարտաւորութեանց .
կը շարսւնակէն անձնանուէր Ճշմարիտ փութոյ
ապացոյցներ տալ՝ իրենց ծառայութեամբը զօր
կը մատուցանեն կայսերական զօրաց՝ ըստ կարո-
ղութեան իւրաքանչիւրոց , և ըստներելց արդա-
րութեան և օրինաց , բայց և այնպէս մեր Պատ-
րիքը փութսցաւ գրել . և յուղարկել յիշեալ
մեր հաւատակից ժառանգոց նոր խրաններ և
նոր յորդորանք . որպէս զի աշխատանք գիշեր և
ցորեկ և հոգ տանին մեր օգոստափառ և շ-
նորհափայլ Տեառն համար ունեցած իրենց հա-
ւատարիմութեան և երախտագիտութեան պարտ-
քերը կատարելու . և մեծ փութով և Ճշու-
թեամբ 'ի գործ գներու տէրութեան զօրալարաց
և նահանգաց կուսակալաց հրամանները :

„[...] երջապէս չխռնաց աղդը անկարով զլատով
բանիւ բերանոյ կատարեալ կերպիւ յայսնել իւր
խորին երախտագիտութեան զգացմունքը՝ զօր ու-
նի վասն անսահման բարերարութեանց օգոստաւ
փառ. [...] ու լժանին և անօր իմաստուն կառավա-
րութեանը, կը պարտաւորի Ձերմեռանդ աղօ-
թիւք խնդրել ՚ի Վերին Կախախնամութենէն,
որ իւր Վասուածային օգնութիւնը չորհէ Կորին
Վեհափառութեանը, վասն փառաւոր և երջա-
նիկ յաջողաւթեան իւր բարձր որոշմանցը և իւր
ձեռնարկութեանցը, նմանապէս վասն իմաստուն
խորհրդոց իւր բարձրապատիւ նախարարացը ”.

“ ի՞մէ հասարակաց հարստութեան յարդը
(իմիպար), կըսէ գաղղիարէն լրագիր մը, տէրու-
թեանց հաստատուն կացութեան ծանրաչափ
գործին է, նայինք անոր վրայ վայրկեան մը ի-
մանալու համար թէ ի՞նչ վիճակի մէջ կըգտնուի
թուրբաստանը ըստ այսմ մասին :

“ Թրուրքաստանը դրամական նեղութեան ձըգանց մէջ կըգոնուէր անցեալները . և այս կացութեան վախճանն մը տալու համար կամեցաւ փոխառութիւն մը ընել Աշուրօպա . բայց դաշնագրեալ պայմանները վնասակար երկնալով էիրեն , ետ թողարկ նոյն փոխառութիւնը . և նեղութեան ձգունը ևս առաւել սաստկացաւ . Ըստ բանի ամենն ին չչփոթեց զինքը . այլ ընդհակառակին իւր ներքին օգնականութեամբքը միայն իրարկեղաւ նեղութիւնը անցնելու . քանզի

ΕΛΛΗΝΙΚΗ ΕΠΙΧΕΙΡΗΣΗ

ՀԵՏԱՔՐԵԲԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անդպիսյ մէջ, որ մը ձմեռ ժամանակ երեկոյին ժամը հինգին, երիտասարդ ճամբորդ մը գիւղմը հասաւ և պանդոկ մը իջնելովկանչեց պանդոկա պետուհին որ իւր ծին առնէ ու պահէ . պանդոկասետուհին շուտ մը գնաց ու հարցուց անոր թէ ի՞նչ կը հրամայէ, ան ալխուլ ձևանալով՝ “Խիստ ամուր խօսէ՛ վասն զի խուլ եմ չեմ ըսեր ամեննեին”, ըսելով՝ ծին պանդոկասետուհին ձեռքը յանձնեց ու ինքը ներս մտաւ : Հայց բոլոր պանդոկը վարձքի բունսուած էր ու երիտասարդին համար տեղ չկար . ուստի վազեց պանդոկապետուհին ու բարձր ճայնով մը ըսաւ անոր, պարոն թաղութիւն չորհէ որ ստիպուած եմ չընդունիլ ձեզի պանդոկիս մէջ, վասնզի երկու ժամ առաջ քանի մը պարոնայք եկան ու բոլոր սենեակները վարձքով բռնեցին. ուստի կ'աղաւչեմ ուրիշ պանդոկ մը երթաք . բայց երիտասարդը գարձեալ խուլ ձևանալով՝ շիտակ

պարուններուն սենեակը գնաց ու աթօռ մը առ
նելով նստաւ : Պանդոկապետուհին տեսնելով
որ ամեննեին չիլսէր կոր (վասնղի խուլ երիսասար-
դը պանդոկապետուհիին ըսածները իբր թէ քա-
ղաքավարութեամբ ուրիշ բան մնալ կ'աւզէ՞ ար-
դեօք հասկըցածի պէս , ոչ ոչ ըստ առայժմ
բան մը չեմուզէր չնորհակալեմ), նաև մտածե-
լով թէ բւնութեամբ ալ չիկրնալու է ճամբել
անկից , թողուց զանի որոշելով թէ երբ կերա-
կուրին ժամանակը գայ զատ աելմը գնէ զինքը
որ հանունուտէ ու գիշերն ալ ամոռոի մը վրայ
քնանայ : Պարոնները անօթեցան ու պանդոկա-
պետուհիին ձայն տուին , ու կերակուրը խմոյն
սեղան բերուեցաւ : Ենատեն խուլ երիսասարդը՝
ըստորում ճամբայէն նոր եկած ըլլարով տնօթի-
էր , աճապարեց անոնցմէ աւաշ սեղան նստաւ
ու սկսաւ ուտել . պանդոկապետուհին ասիկա
տեսնելով քովը գնաց ու բարձր ձայնով մը ըստաւ
“Ելի՛ սեղաննէն , վասնղի պարոնները պիտի ու-
տեն , ձեզի համար տեղ չիկայ հոս” : Երիտա-
սարդը դարձեալ խուլ ձեւանալով , պանդոկա-
պետուհիին խօսքերը իբր թէ աւրիշ բան մնալ

Կոստանդնու պօլոյ մէջ ստորագրութիւն մը
բացուելով, քանի մը օրուան մէջ հարկաւոր ե-
ղած դրամը մաստիկարարուեցաւ :

“[Այսայն դրամական նեղութեան վիճակը, անոր հիմանը նկատմամբ՝ ամենեւին զիտիտւեցաւ և ծանր գժուարութեամբք բեռնաւորեալ էր միշտ : Ուստի այս վիճակին բոլորովին ելլելու համար, կառավիարութիւնը կամեցաւ դրամանոց (պանքա) մը հաստատել, և այս առաջարկութիւնի գործ գնելու վրայ էր, երբ օր գժբաղդութիւնը քաղաքական գէպքերը արգիլեցին զայն : Բարձրագոյն Դուռը պարտաւորեցաւ յայնմամ մեծամեծ ջանքեր ընել : և իւր ծախքը ըստ կարի նուազեցնելով ու եկամուտները օրինաւոր խրնայութեամբ մատակարարելով, յաջողեցաւ տէրութե : ամէն պաշտօններուն գարձը վճարել, նմանապէս պատերազմին արտաքոյ կարգի ծախքը հոգալ՝ առանց փախառութեան և առանց նոր հարկ մը դնելու . հասարակութեան վրայն : Իւր գրամաթութիւնը, զոր միայն կոստանդնուպոլսոյ մէջ անցնել կուտայ . և որ հարուրին 3 կամ 4 պակտուլ՝ պատրաստ դրամոց հետ կը փոխուէր միշտ, այժմ հարուրին 14 պակասով կրփոխուի : Ահաւասիկ 10—11 առ 0/0 բարձրութիւն մը ըստ այսի մասին : Բայց նայինք անգամ մը . թէ լուստրիոյ գրամաթութիւնը հարուրին քանի պակասով կրփոխուի պատրաստ գրամոց հետ, երբ օր այս տէրութիւնը խաղաղութեան մէջ կըդանուի, և կըծանուցանէ թէ 100 հազար հոգի պիտի պակսեցնէ իւր զօրաց բանակէն՝ ապահով ընելու համար զհասարակութիւնը իւր չէզոք կացութեանը վրայ ներկայ քաղաքական պարագայից մէջ : Թիրեասու շոգենաւով հասած լուրերէն կիմանանք թէ հարուրին 13 է :

“Տարբերութիւնը , ինչպէս կըտեսնուի , բոլորում ինպիսին ՚ի նպաստ Թուրքաստանի է , թէև Տանր պարագայից մէջ կըդանուի . Այս տարբերութիւնը ևս առաւել մեծ պիտի ըլլայ , եթէ յիշելու ըլլամբ թէ մօտ տարիներս մինչև քանի իշտաւ գրամաթղթոց գինը ՚ի Թորեստ . յայտնի է որ հարուրին 40 իշտաւ :

“Գաղղիս և Ենդղիս մէջ եւս ազգային պարտամուրհակաց գիները (ֆոն բիւլլիք) նուազեցան . Այիս ամսէն ՚ի վեր 10 առ 0/0 իշան Ենդղիս մէջ ։ Խոկ Գաղղիս մէջ՝ 3 առ 0/0 տակոսքերող ազգային պարտամուրհակները՝ որ մայիսի 10ին՝ 82 ֆրանք էին , Հոկ . 27ին՝ 72½ ի իշան .

“Երդ՝ ո՞ր կողմէն որ գիտելու ըլլամբ զի՞ւուր-
քաստանը, կըտեանեմք որ յաջող վկճակի մէջ կը
գտնուի, եթէ առանց կողմագահութեան և
առանց նախապաշտմանց արդար գատողութիւն
ընելու ըլլամբ” :

Ո՞եր նախընթաց թուոյն Յաւելուածոյն
մէջ, որ 'ի 26 հոկտեմբերի, ծանուցինք թէ օս-
մանեան բանակէն 25 հաղար զօրք՝ Խամոյիլ փառ-
շային հրամանատարութեամբը Դանուրին միւս
կողմը անցնելով, երես լի յաղթութեամբ մը տի-
րեցին Գալաթալժ քաղաքին, և հալածեցին ան-
կէց Արուռաց զօրքը, որ զանաղան մեծամեծ կո-

եղած պարոններուն հասկըցուց թէ այնու հետեւ
անհնար է զանիկա սենեակէն հանելը . վասնզի
գուռը կոսրելու չափ զարնէք , տակաւին պիտի
բան մը չըսէ , Պարոնները մտածեցին որ ու-
րիշ պառկելու տեղ չիկայ իրենց համար ստիպ-
ուեցան որ երթան բռնութեամբ դուրս հանեն
զանի , այս խորհրդին վրայօք խօսելով երբոր-
սենեակին մօտեցան , ներսէն երիտասարդը բո-
լը ըսածնին իմանալով , անմիջապէս անկողի-
նէն ելաւ ու աթոռին վրայ նստած սկսաւ
ինքնին խօսիլ այսպէս , “ո՞հ Արտօւած իմ ինձի
չե՞ս մեղքընալ , այս ի՞նչէ իմ քաշածո , այն
չափ խուլեմ՝ որ ականջիս քով փող զարնեն տա-
կաւին լսելիք չունիմ , և ոչ ալ մէկու մը հետ-
կրնամ խօսիլ , ու հիմա ալ կ'ստիպուիմ որ ատր-
ճանակներս ձեռքս մինչև առաւօտ սպասեմ ու-
քուն չկընանամ , վասն զի քովս այսչափ ստակ ու-
նիմ , կարելի է թէ գիշերը սենեակս մոնեն ու-
կողոպատեն գուցէ զիս ալ սպաննեն . ուստի կը
պարտաւորիմ մինչև առաւօտ չքնանալ , որպէս
զի ոլ որ ներս մտնէ՝ այս զէնքերը վրան պար-
պէմ , Այսպէս ըսելով ատրճանակներուն գայ-

բուսաներով քաշուեցան ՚ի Վայովլա : Յէ ու այ
նորիկ ընդհանուր մեծ զօրապետ Դամեր փաշն
անգործ չկեցաւ . այլ ընդհակառակն բաւական
զօրք յուղարկելով տիրեց և ամրացաց գլխաւոր
կզղին , որ ՚Վորդ պայի գիմացը կ՚իյնայ , ՚ի մէջ
երկուց մեծ բերդից Ուու շճութիւ և Ոիլադրիայի ,
և հոկտեմբերի 21ին օրը տասներկուու հազար զօրք
և ՚Վանու բին ձախ կողմը անցուց , որնաք թըշ-
նամեաց ձեռքէն առին , առանց մեծ ընդդիմու-
թիւն մը կրելու , Օլթէնիցա գիւղը որ գետե-
զերքէն քիչ մը հեռու և Պուքքէշէն միայն 8 ժամ՝
բացակայ է . Այս գիւղին մէջ 5000 Ուուսաց
զօրք կային , բայց ամենեին չկրցան դէմ գնել-
ումնեան կայսերական քաջամուրափկ զինուորաց :

Բարձրապատիւ Խօմէր փաշնն , բաց ՚ի յի
շեալ 12 հազար զօրբէն ուրիշքանի մը նոր խումբ
զօրք ևս Դանուբին միւս կողմը յուղարկեց , և
Հոկտեմբերի 23ին մեծ պատերազմ և գլխաւոր
յաղթութիւն մը ըրին Ուռանց վրայ . սրոնք
(Օ)լթէնիցայի վրայ կու գային՝ 24 գունդ հետեւ
ւակ , 3 խումբ ձիւաւոր և 1 խումբ գաղտնակ զօր
քով ու 32 կտոր թնդանօթովլ . ընդ ամէնը 20
հազար հոգի : Պատերազմը խիստ ահագինեղաւ ,
և կէսօրէն սկսեալ՝ վեց ժամէն աւելի տեսեց
(Օ)սմանեան զօրաց կեդրոնը Աչմէտ փաշային հը-
րամանատարութեան ներքեւ էր , աջակողմին
Ո՞ւ սուս ֆա փաշն կը հրամայէր . ձախակողմին
Խամայիլ փաշնն , և թնդանօթաձիկ զօրբը Նէժա
փաշային հրամանատարութեան ներքեւ էր : Ուռ-
անց զօրբը չարացար յաղթուեցան այս կուռցն
մէջ , և բազմութիւ հրացաններ , զինուորական
պաշարներ և շատ թնդանօթներ թուղուցին ու
փախան : Ուռասերը բառն սայլվ երկու ժամու-

շափ անդար զբազեալ էին իրենց մեռեալները և վիրաւորեալները փոխագրելու բայց և այնպէս տակաւուին 800 դիակ կը մնային պատերազմին դաշտը : Կայսերական օսմանեան զօրքը այս պարագայից մէ ջմարդութիրական գովելի ընթացք մը ունեցան , այսինքն թող տուուին թըշնամեաց , որ իրենց վիրաւորեալները և մեռեալները վերցնեն : Այս պատերազմին մէջ (Սամանց ցուց դրքը խիստ քիչ և անհշան կրուստաներ կրորեցին , համեմատութեամբ Ուուսաց բանակի ըրած մեծամեծ վիճակուցը :

Եշանակիութեան արժանիք է որ հոկտեմբերի
23ին օրը այնինչ ՚ի լրատանդնուու պօլիս Առւլթա-
Վէհէմմէտի մեծ մզկթին մէջ ՚ի ներկայութեան
օգոստափառ Առւլթանին, ժողովուրդը մեծ ջեր
մեռանդութեամբ Յաղթաղ (Պաղի) պատուա-
նունը կը վճռէին ՚որին Վէհափառութեանը
նոյն օրը իւր բաջև հզր բանակը լիշեալերէ

յաղթութիւնը կը կատարէ ի :
— (Ըստ սայէն նոյն մը երբի Յին ըստ նոր տումար
հետևեալ լուրերը կը դրեն :
“Որուսիոյ կառավավարութեան Վէի-Գուլ անու
շոգեննաւը , որ քանի մը օր կայ , մեկնած էր առ
կց Վէկասթաբօլ երթալու , Ճանապարհի
ժայռերու վրայ իշխալով , որ նոյն ծամեզերը կ
գտնաւին , բոլորովին խորտակուեցաւ և անցայ

լախացները վերցուց ու սկսու բարձր ձայնին
գիրքը մը կտրդալ։ Պարոնները այս խօսքերը լսած
նուն պէս՝ վախցան ու մոքերնին գրածնին կս
տարելին դադրեցան ու ետ գացին, ու սենեակի
վարձքի բռնօղը ստիպուեցաւ այն գիշեր աթոռ
ներու վրայ քնանալ։ Վհա այս հնարքով, խու-
երիտասարդը այն գիշեր հանգիստ աեկողինը քն-
ացաւ, ու առաւեօտուն արթնեալով վար լ
ջաւ ու ծառային հրամայեց որ իւր ձին պա-
րաստէ ու բերէ . երբոր ծառայն ձին բերաւ
հանեց մէկ սթերլին պարդե տուաւ, ու ինք
պարոններուն սենեակը գնաց շատ բաղսպավա-
րական խօսքերով իւր ըրածներուն թողութիւ-
խնդրեց որ անոնց սեղանը կերակուր կերտաւ,
գիշերն ալ անոնց մէկուն սենեակը քնացաւ
“ Դգիտնաք, ըստ, որ ես խուլեմ՝ հապա հր-
ամանինուդ պէս կը լսեմ, բայց իմ խուլ ձես
նալուս պատճառը եթէ կ'ուզէք գիտնալ՝ այս է
լըրէկ բարեկամներուս մէկը հոս եկեր է գիշեր
մնարաւ . բայց պանդոկապե տուհին տեղ չկիսաց է

Եղաւ։ Իսրեազգաբնաբար օդը Համարտությալով
նաւասատիները կարող եղան ազատիլ նաւակնե-
րու մէջ, բայց առանց բան մը վերցնելու :

“Խիստ պատռական օրեր կընէ աստ , և հետեւ աքարար մեծ դիրութրւն կուտայ բեռնաւոր րութեան 3—400 նաւուց զանազան ազգաց դրոշակաւ , որոնք մեր նաւահանգիստը կրգանութիւն արմախիք բառնալու համար : Վմէն օր 20—30 նաւ՝ իրենց բեռնաւորութիւնը լամացնելով կը մեկնին : Եթէ քիչ մը ժամանակ ևս եղանակը այսպէս շարունակուելու ըլլայ , այս բազմաթիւ նաւերը ամէնքն աւ բեռնաւորուելով , իւրաքանչյուր իւր սահմանեալ տեղը պիտի երթայ :

“Ղառավավարութիւնը՝ ընդունեցաւ Վէնջքով իշխանին ինդիբը . զոր ըրած էր արգիլել տալու համար ցորենոյն և ուրիշ արմաեաց գուբր հանելլ . այլ ընդհակառակն հրաման եկաւ Ինդիքով բարեկէն , որ շարունակուի արմախիք տրու իւր օտարազդի նաւուց , ինչպէս յառաջադոյն : Առանց դժուարութիւն կամ արգելք մը պատճառ աերու անոնց :

“Բազմաբական գործոց և թուրքաստանի հետեւ զած պատերազմին վրայօք գրեթէ ամեննենին ըստը ըստնինք այս տեղ , կառավալորութիւնը՝ ըստ փազեմի սովորութեան իւրոյ , արգիլոծ ըլլալով որ քաղաքական գործոց ամեննենին միջամտուի ըլլայ հատարակութիւնը :

Անդղիայէն և Գաղղիայէն հասած մերժին լուրերը կրծանուցանեն մեզ, որ այս երկու ծովային հզօր տէրութիւնները բառ ամենայն մասին համաձայն և միաբան են զինու զօրութեամբ օգնութիւն ընելու օամանեան կառ ավարութեանը եթէ հարկը պահանջելու ըլլայ, այսինքն եթէ այս տէրութեան անբողջութիւնը և անեկախութիւնը վասնդի մէջ իշխալու ըլլայ: Այս պատճառաւ թէ Մադղիայ և թէ Գաղղիայ մէջ զին որպակոն մէծամեծ պատրաստութիւններ կըլլան: Այս վերջի տէրութիւնը՝ բաց ՚ի ծովային պատրաստութիւններէն, որոշեց որ շւատավ երկու բանակ կազմուի Ի խոնի և Դու լոնի մօտ, իւրաքանչիւրը 50 հազար զօրքէ բաղկացեալ: Այն կոստանդնուպօլսոյ իւր գեսպանատան տեսզութիւնը երեսելի զօրագետի մըլյանձնեց, այսինքն մօսիւ Պառակէ-տ' լլիէին, որ մինչև ցայսօր Փարիզէն մեկնած ըլլայ պիտի Կոստանդնուպօլիս գտալու համար, փախանակ մօսիւ աը լագու ընն, որ Գաղղիա պիտի վերադառնայ:

Ենդզիս տէրութիւնը իւր կողմանէ անդարձ
կեցած չէ . այլ ընդհակառակն իւր ծովային գր
բութիւնը ահապին կերպիւ տւելցնիլու վրայ է .
Վրդէն հրաման տրուեցաւ հետու եալ հաւուց
որ են Քին՝ 116 թնդանօթով . Անդմէնն՝ 91
Լէտնդը՝ 50 թնդանօթով , նմանապէս չորս շգգե
նաւուց , որ Վիճերկրական ծովը գտն . Բայց
յայսմանէ՝ Անձին Ծրիմանիոյ նաւարանաց մէջ
մեծ գործունէութեամբ կ'աշխատին բազմաթիւ
նաւեր շինելու և շնուրածները ամէն կերպիւ զին
նաւորելու . Աշխակութեան արժանի է նաև
այս պարագայից մէջ ; Վիճերկրական նաւատորը

պանդ ոկ չլիդանելով գարձեալ եկաւ ու պատմեց
մեզի եղածը , բայց երբոր անոր ըսի “ Ենթու
թիւն ըրած էք . թէոր ես քու տեղե ըլլացի՝ պան
գոկապետուհին չէր ճամբեք զիս ։ ասիկա ըսեւ
լով բարկացաւ ու ըստու . “ Եւրե մն այդ տեղ
առուր ինձի ու գուն գնու պանդոկը , թէոր պան
գոկապետուհին քեզ չիճամբէ ։ ձեզի քառասու
սթերլին կու տամ ։ անոր համար մոտածեցի թէ
ինչ . հնարքով կրնամ հոս պառկիլ մէկ գիշեր
ուսուի օրուշեցի օր խուլ ձեւանամե մոքիս գը-
րածը այս կերպով կատարեմ . անոր համար այ
գործը ըրի . ուստի կը յուսամթէ հիմա որ պատ
ճառը իմացաք , թողութիւն կը չնորհէք ըրած
ներուս ։ Պարոնները ՚ի բոլոր օրտէ թրղու
թիւն առուին . ու շատ զարմացած մնացին այ
վարպետ հնարքին վրայ :

Արիմ աղա Արքուտեան :
Նիկոլայս աղա Պալեան :
Ըստել աղա Տատեան :
Յարութիւն Գարեգին աղա Տատեան :
Ախմեն աղա Տատեան :
Ըբրահամ աղա Գ. Լըրամեան :
Ակովովէ աղա Վ իշենեան :
Խաչառուր աղա Պարտիզանեան :
Նահապետ աղա Ալյանսինեան :
Յօհաննէս աղա Վ ահանեան :
Գրիգոր աղա Օտեան :
Յարութիւն աղա Հովուեան :
Կ. Ո. Լոթիւնեան :
— Լանեիբան Պէլ լրագրոյն հոկտեմբերի 31
թուոյն մէջ ըստ նոր տումարի, կը կարդամք :
“ Ալ ծանուցանեն թէ Հունդարիայի կուսա-
կալ լուգերթ արժեգուբոր, հեռագրական նամա-
կաւ կանչուած ցլալով, հասեր է ՚ի Վ իշենա :
Լըսուի թէ այս իշաննը՝ ընկերութեամբ կարի-
ցիայի ապառնի կուսակալ կարուսու Խուտովիկոս
արժեգուբին, կայսեր հետ խորհրդակցութիւնը
նելու հրաւիրուած է : Ե յս լուրը հրատարակող
օրագիրը կը յարէ, թէ մեծ փոփոխութիւններ
պիտի ըլլան, Եւ ստրիո տէրութեան գլխաւոր
պաշտօնատարաց մէջ . այսինքն տը Ռուբէշ սե-
րութեան խորհրդոյն անդամ պիտի որոշուի :
“ Ո սիւ տը Ականուորֆ, որ Ուուսաց գեն
պան է ՚ի Վ իշենան, պաշտօնական նամակ ընկա-
լաւ մօսիւ տը Խերսուուէն, որ Բարձրագոյն
Դրան պատերազմ հրատարակելը կը ծանուցանէ” :

ԿՈՍՏԱՆԻՆՈՒՊՈԼԻՍ

3 ԿՈՅԵՄԲԵՐԻ

Ինդհանուր բանակէն հասած լուրերը միշտ
յաջողեն, և օսմանեան ժողովրոց պատերազ-
մական ջերմեւանդութիւնը կաւելցնեն . որոնք
տէրութեան ամէն կողմերէն ինքնայօմար կը դու-
թան մոյրաբազար գալու . ուսկից անմիջապէս
Ռումելիի և Երից ընդհանուր բանակները կը
յուղարկուին . կառավարութիւնը կը շրուանա-
կէ միշտ իւրադու և գործունեայ ջանքը, և ան-
պակաս խորհուրդ ըլլալով երեսելի նախարարաց
մէջ, հարկաւոր եղած տնօրինութիւնները ՚ի
գործ կը դրուին : Ա մե մարիսյլ Վուատ է ֆէնտին
բարձրագոյն հրամանաւ, Շումըսի ընդհանուր
բանակին քաղաքական գործոց տեսու չ կարգե-
ցաւ, և մօտերս ճամբայ պիտի ելլէ :

— Լայսերական հրովարտակաւ Եւ յարնի նախարար
կառավարի չ անոր կառավարութիւնը նահանգաց
պիտի անցնի . սակայն հաւատարիմ աղբւրէ իւ-
մացեալ կը յայտնեմք թէ այս լուրը անհիմն է :

— Ըստոյն 1էն հասած լուրեւը կը ծանուցանեն
թէ բարձրագանտիւ Խօմէր փաշան ուրիշ ութ-
խումք զօքք ևս անցուցեր է Օլմէնիցա . որուն
ամրոցներուն և ուրիշ պաշտպանութեան միջոց
ներուն աշխատութիւնները կը յառաջանան :

— Բարձրագոյն Դուռը ամսոյս շին ուրիշ յա-
ջող լուր մը ևս ընկալաւ Շումըսին . այսինքն
օսմանեան զօքքը մեծ յաջողութեամբ հալածեր
են զիւուսերը . որոնք հետադեսէ հինգ անդամ
յարձակեր են Շէքվէթիլ բերդին վլայ ցամաքի
կողմէն . բայց մեծ վլաններով ետ գարձեր ենր
Եւ յանորիկ ծովու կողմէն Ուուսաց շո-
գենաւ մը, որուն մէջ 1500 զօքք կային, ու զե-
լու գնդակոնել զնոյն բերդը, այնքան մեծ վլ-
նաս կրեց օսմանեան թնդանօթաց հարուածնե-
րէն, որ մէքնաները արուած ըլլալով չլիցաւ
փախչէ . և հովք քիչ մը սաստիկ ըլլալուն՝ ժայ-
ուերու վլայ նետեց զայն : Հազար հինգ հարիւր
հոգիէն, որ կը գտնուէր յիշեալ շումիւր երկու
բարենախան դաստակութիւնը մը բացուած
ըլլալով, արդէն 100 հազար զնչ ժողվուեցաւ .
Եւ յան կը ծանուցանեմք թէ մինչև ցայսօր յիշ-
եալ գումարը գրեթէ 300 հազարի հասաւ :

— Գերազանց կը տէր Դարբիէլ սրբադան արք-
եպիսկոպոս աւաստիքական շոգենաւով վլայ կը
մենին Եղեքսանդրիա և անկէց Գահիրէ երթա-
ըւ : Եղեքալ ազգասեր հոգեւոր Հովիւր երկու
բարենախան դաստակութիւնը մը բացուած
ըլլալով և միւուր Գահիրէ գարբատան հա-
մար : Ե յս վերջնը՝ իւր ուսումնական զանա-
զնն ծանօթութեանցը և բազ հայկաբանութիւնը
համար մասնաւոր գովութեան արժանիկ կը համա-
րիմք, և խնդակից կը լլամբէ Եղիպատոսի բարեիւր-
նամ Եւածնորդին՝ որ յաջողեցաւ այսպիսի պա-
տուական և գիտուն եկեղեցական մը գտնելու
յօդուտ և ՚ի յառաջադիմութիւն հայազգի ման-
կուայն Հովիւրի :

— Եղեքալները օսմանեան նաւատորմիղէն մէկ
բաժին մը Ու Օսուլ գնաց . և հոկտեմբերի 28
ին ուրիշ բաժին մը ևս յիշեալ ծովը մօսաւ հրա-
մանատարութեամբ Օսման փաշան ծովագետին :

— Քանի մը օրուան մէջ անդ վիսկան և գաղ-

Դարդանէլէն հասան ՚ի կոսիք . ուր Պէտրովի
առջե խարսխած են, և գեղեցիկ տեսարան մը
կը կողմէն այս ահագին նաւուց տորմիղը :

— Լայսերական կառավարութեան որոշմանը
համեմատ, ամսոյս 8էն սկսեալ ամենենին Ուու-
սաց նաւեր պիտի չ անուան նաւաւ նաւաւ-
հանգատաց մէջ . իսկ եթէ գտնուելու ըլլալ,
յայնամատի արձրագոյն Դուռը ինչ որ արժան կը
համարի, պիտի գործէ անսնց գէմ : Ե յս նոյն
պրոցւմը ՚ի գործ պիտի դրուի ընդդէմ Ուուսաց
տէրութեան գործակալութիւնը արդէն յուղարկե-
ցան ամէն նահանգաց կուսականերուն :

— (Օդուտափառ) Սուլմանը որոշեց, որ Ակ-
նիքի կարգին շատ մը չ բանաններ յուղարկուին
՚ի կոստանդնուպոլուց առ գլխաւոր զրապետու-
կայսերական զօրաց, որպէս զի ըստ արժանուցն
չորչէն այն զինուորաց, որոնք իրենց քաջու-
թեամբ լերեւի հանդիսին արդէն կը ամուսին Ա-
սիս կողմը եղած երկու պատերազմին մէջ :

— Պուրբէշն և Եացէն եկած լուրերը կը ծա-
նուցանեն, թէ Վ իշենան պատիկայի Ութիւպէյ իշմանը և
Ուուսովիսոյի կիրաս իշմանը մեկներ են յիշեու-
թեամբ լերեւի հանդիսին մէջ, առաջնը Փարիզ . և երկ-
րոդը Վ իշենան երկու պատերազմին մէջ կը ամու-

սաշոնը պիտի յանձնուի փոխանակ մօսիւ տը
Պրուբէշն . առ եկամուից տեսուչ պիտի ըլլայ՝ մօ-
սիւ տը Պումկարթեամբն տէղը . և այս վերջնը տէ-
րութեան խորհրդոյն անդամ պիտի որոշուի :

— Ո սիւ տը Վ իշենաորֆ, որ Ուուսաց գեն
պան է ՚ի Վ իշենան, պաշտօնական նամակ ընկա-
լաւ մօսիւ տը Վ իշենաուէն, որ Բարձրագոյն
Դրան պատերազմ հրատարակելը կը ծանուցանէ” :

— Գաղղիս նոր դեպան մօսիւ Պարակէ Տի-
լէ գորապետը այսօր առ աւուսուն հասաւ ՚ի կոս-
տանդնուլպօլիս, Ինդէնէ անուն շգենաւուլ :

Զ Ա Կ Ա Ֆ Ա Ն Է Ա Բ Ի Բ Ք

Զ Ա Կ Ա Ֆ Ա Ն Է Ա Բ Ի Բ Ք

է զսհելը իւր անձը վասն հոգեւոր և աշխարհական հօտին : Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

Հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Թրեստ շագանական կամաց աշխարհական հօտին՝ Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա եծ ծագանական կամաց աշխարհական հօտին՝ Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական հօտին :

— Ա սոր հակառակ ցանուած արժանի է աշխարհական